

Աւելորդ չենք նկատեր յիւել նաև խոնակերին նուազական ձևովը կազմուած խոնակերակ բառը՝ չոր Բառարանները չունին: Աս ալ նախատական բառ մըն է, սա տարբերութեամբ որ՝ մինչ առաջինով բնոյճանբայէս չոհերը կը թշնամանեն իրենց դահիճները, վերջինով դահիճն է կամ բըս-Յաւորը՝ որ կը թշնամանէ իր չոհը, «Թըշուառական և խոնակերակ» կոչելով զայն. (Բլարք և Վկայ. Ի էջ 264): Պարագան բուրովին տարբեր բլլալով՝ կը խորհինք թէ արդեօք Coquus (խոհակեր) բառէն Փրանսերէնի փոխանցուած Coquin բառին չի՞ համապատասխաներ այդ սխոհակերակը անկարգ, անպիտան, սինյիտ նշանակութիւններով: Յամենայն զէպս սակայն՝ բնագրի մը պէտք կ'ըլլայ վերապահել այդ բառին բուն առումը:

Չանց կ'ընենք Աերերիանոսի և ճատի վերնագրին «Վասն խոհակերացոյր» որ բովանդակ գրուածքին մէջ խոնակերակ բառով միայն արձագանգ կը գտնէ, առանց որչառուսարանութեան. նոյնպէս մէկգի կը թուչունք Եփրեմի Աւետարանական ճառերէն մէկուն մէջ կարգացուած «Իբրև խոհակերացոյ» որ, չոր կը փորձուինք կարգալ «խոհակերացոյ», շնչելով անմիջապէս մտոր դրուած անիմաստ միջակէտը, գէթ ամբողջ նախագասութենէն բան մը հասկնալու համար:

Մեզի կը հարուի՞ թէ Շեղջ բառը Դագաղ բառէն է:

Հր. Աճառեան իր Նոր հայերէն բառեր Տիմոթէոս Կողի Հակաձառուրեան մեջ գործին 94 էջին վրայ՝ շեղջ բառին գործածութիւնը զէմընդդիմելով Աւետարանի մէկ համարին հետ (Ղուկ. է 14), և տեսնելով որ նորարեր թարգմանիչը ի դագաղսի տեղ առ շեղջ բառն է հրամայուցած, վստահութեամբ մը կը վճռէ՝ թէ «բառ այսով շեղջ կը նըշանակէ դագաղ»: Դժուար չէր սակայն դուշակել որ Տիմոթէոսի թարգմանիչը սօքոճ (դագաղ, տապան) բառին տեղ սօքոճ (շեղջ, կարկառ) կարգացած բլլալու է իր բընագրին վրայ, ու այնպէս ալ թարգմանած: Արդէն նոյն թարգմանիչը միևնոյն գործին մէջ (էջ 145) նմանօրինակ սխալ մըն ալ գործած է, Եսայիի (Մ. 3) σακχος (քուրձ) σακχος (վահան) կարգալով, և թարգմա-

նած է. «Յգից իբրև զվանան զվերարկու նորա», փոխանակ թարգմանելու «Յգից իբրև զնորձ զվերարկու նորա», ինչպէս ունի հին թարգմանութիւնը: Իրաւունք կ'ունենայի՞նք լսելու՝ թէ վանան բառը նորձ ալ կը նշանակէ:

Ե. Ե. Դ.

ՊԱՂԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

ԻՐՈՒՅԷՆԻ ԶՈՒԲԵՐԸ

«Ո՛չ լաւ իցեն Արամա Էս Փարսիւսա զե՛տ Դասակլոսի Բան զանենացի բուրս Իարայելի»: (Դ. Թագ. Ե. 12)

Կ'ուզէ՞ք այցելել Իսրայէլի Չուբերուն, օրանք, բլլան նոյնիակ խեղճուկ չըճորներ, զուրկ չին շահեկանութենէ: Թէպէտ Նէեման Ասորի, Նպարս Արամայով և Փարսարայով, արհամարհանքով կը նայէր անոնց վրայ:

Իսրայէլի երկիրը թէև հարուստ չէ Չուբերով, բայց անոր աղբւրները, հորերը, նոյնիակ չըբարբորներ կը մնան անփոփոխ վկաները Պասմութեան ամենէն զեղեցիկին: Կարծես երկիրը ու մարդիկ կը մըցին անոնց կապուած յիշատակները սուանդելու ապագայ սերունդներուն: Ընագեան ու զեղարուեստագէտը հաւատարակս իրենց բաժինը ունին անոնց մէջ: Այցելուն թո՛ղ չսպասէ նոն հանդիպիլ սեւ աշխարհահոշակ աղբւրիբի. բայց ան զիբաւ պիտի գտնէ Այն Հարավի մը, որ ժայռէն կը ծորի կաթիլ կաթիլ, խորունկէն Աւաղակաց աղբիւն, որմէ առած է իր անունը, կամ Այն Շարան մը, որ յուշիկ յուշիկ կը հոսի ւտորտէն բարձր ու սեղ ժայռերու, օրոնց մէջ կ'ապաշխարէին Դ. և Ե. գարերու ճրգնաւորները: Արարին փոյթ չէ բնաւ, որ աղբիւր մը նկարչական բլլայ կամ պատմական. ան կը գոհանայ երբ սեւ է Չուբի մը հանդիպիլ: Այս աղբիւրներուն բննեաւ պատմական օգուտը այն է, որ անոնք, ձնի բերուելու նոյնտակով, չեն աշխարհուած արուեստականութեամբ, ու մեծ մասով կը մնան նախնական վիճակի մէջ, իբրև հարգաբար վերապրումներ անցեալի կեանքին ու բարբերուն: Ընդարատար տարիներէ ի վեր կիներ կ'երթան անոնց, սափորները անփութօթէն հակած գլուխուն վերեւ, ու կը զսոսան նոյնպէս իրարու ետեւէ, այս անգամ նոյն սափորները ուզիլ նստեցուցած զագաթնուն վրայ: Այսօրուան Ֆէլլա՛հ կիներուն պէս քանանուհիներն ալ, հրէուհիներէն առաջ, նոյն աղբիւրներուն քով հաւաքաբար լուացած են իրենց լաթերը, ամբողջ օրը տփռաններու կիււէջին միացնելով իրենց անվերջ շագակրատութիւնները: Անոնցմէ ետք՝ կը սկսի զէպ ահերը միևնոյն երթը հատերու:

և միևնույն վեճերը հողի մեծությունը միջև, մինչ անհնչմէ ամենէն անտարբեր, մեկուսի, հողուսական որինդին վրայ կ'անը անվերջանալի միտքի մեծ կողմնակից և միջին միջին Այս տեսարանը չի՛ յիշեցնէր նախապես ներքին ժամանակը: Կամ սա ձիւսորք, որ կը նկարագրէ աղբիւրի մը առջև խմուած հոսքը և ձիւն, առանց պատուարի քակելու, կը մղէ դէպ չառատուցուած ջրանոսի մը, չի՛ նմանի Գաղարի որդիներուն, իրենց հոր խաչները աչքէ անցնելու զրազած: Այսպէս այդ աղբիւրները, յուշարար Աստուծոյ և մարդոց գործերուն, մտած են Պատմութեան մէջ ու ես կը տանին մեզ հարիւր տարի և հարաբար տարիներ: Այդ ջուրերուն հանդիպելով կը վերադարձնուի բազմաթիւ ու կեղծակազմի էջերը շին և նոր կտակարաններուն:

ԵՐՈՒՍԱԳԷՄԻ ԱՂԲԻՒՐՆԵՐԸ

Անո՛ւ նախահառջ Մարիամի աղբիւրը, Այն Սիրիի Մէրեմ, խոհական աղբիւր մը, պարբերաբար ինչոպէս և բարձրացող ջուրերով, մայրի մը խոտոջին մէջ, որ կ'երթցուի բազմաթիւ աստիճաններով: Ասկէ ծագում առած է ներկայ առնու՛ր՝ Աստիճաններու մայր—Աւժ էս Տարմն—: Ասկէս երուսաղէմի միակ աղբիւրն է, որ կը գտնուի քաղաքի անմիջական շրջակայքը ու պահուցուած է կեղրոնի ձորին մէջ, Սէլուֆամ գիւղին դիմաց, Սփաղբի իլանն ըլլալին տակ, 60 մէղրի չափ ցած այն սարահարթէն, որուն վրայ շինուած էր երբեմնի Յերուսաղէմ քաղաքը՝ Յերուսա:

Գեհնն կամ «Յայտող ջուր» — այս է աղբիւրի անունը աստուածաշնչական անունը — անշուշտ չէ տեսած Տիրամօր՝ իր ջուրերուն մէջ Յիսուս Մանուկի լաթերը լուսնայր, ինչպէս կ'ենթադրուի Փե. զարկն աղբին: Միայն այստեղէն ոչ շատ հեռու, զեպի ջուրերուն վերին ընդունարանը, մարդաբնակացած է Եսայի: «Ան՛ կոյս յուրապառի և ծնցի որդի, և կոչեցան զանուն նորա Իմանուէլ»: Ասկէս արդարացուցած է աղբիւրին Ս. Կոյսին անունով յորջորջումը:

Գեհնն ինչպէս մինչև այսօր ջրամբար մըն է Սէլուֆամ գիւղի և նոյն իսկ երուսաղէմի համար, նոյնը եղած է առաւելապէս Յերուսաղէմի և Գաւթի քաղաքին համար ալ, մանաւանդ եւրոպայի և պաշարուածներու աստիճանի շատ հինէն միջոցներ գործ գրած էին, որ պաշարուածներ ապահով եղանակով օգտուէին Գեհննի աղբիւրէն ու կարողանային ջուրերը պահել ամբարտաշտ ընդունարաններուն մէջ: Ասկէ՛ ջրարաշխական այն շինութիւնները, որոնց նմանները շատ քիչ կ'երևին այդ շրջաններուն: Տասնհինգէն մինչև քսան զար առաջ (ն. Բ.) Յերուսաղէմ կարծր մայրերու մէջէն պեղած էին զարուստ այն ներքնուղին, որ միջնաբերդը հարգողակցութեան կը դնէր Գեհննի աղբիւրին հետ: Եղեկիս թագաւորն ալ Սփաղբի ներքն պեղելու տուաւ 550 մէղր երկարութեամբ ջրանցք մը, Գեհննի ջուրը տանելու համար Գաւթի քաղաքին արեւմտեան կող-

մը: Այս ջրանցքի ծայրէն — Սելուֆամի աղբիւրէն — 181 ին զանուկացու երբայական արձանագրութիւն մը, որ անոր բացումը կը նկարագրէ այսպէս. «Ետեւուսած օրը (ջրանցքին) ականատեսները զարկին մէկը միւսի դէմ, մուրն մուրնի դէմ և ջուրը մայրքեց պէն մինչև աւագանը 1200 կանգուն երկարութեան վրայ, և մայրսին բարձրութիւնը ականատեսներու գիւղն զիւր՝ 100 կանգուն էր»: Ասկէ կ'երևի՛ թէ Թ. զարու (ն. Բ.) նարարագէտները բաւական ճշգրտութեամբ բռնած էին ջրանցքի չափերուն հաշիւը:

Գանանացի կամ հրեայ նարարագէտներու հաւասար՝ այս աղբիւրը պատիւ կը բերէ նաև Գաւթի գիւղուորներուն: Հաւանաբար այս ջրանցքին մինչև Յերուսի միջնաբերդը ստորակելով Յոթար՝ կը ցաւ արեւմտայ անտիկի համարուած այդ տեղին և իւր կ'իշխանութեան: Սոցոման, Գաւթի բնակարանը, Գեհննի մէջ ստացուած թագաւորական օճուքը, ինչպէս պիտի տեսնենք քիչ մը անդին:

Թ. զարկն սկսեալ Եղեկիայի ջրմուղին միջոցով Գեհննի ջուրերը կը հասնին մինչև Սփաղ, Տիրուսի և կեղրոնի միացման տեղը, այն աւազանին մէջ, որ ետքէն Սելուֆամի լճակ կամ իրկայք — Natatoria Siloé — անունը ստաւ: Այսօր հողի տակ կը մնան այն երկու ամբարտակները, որոնք, թագաւորներու շրջանին, կը պաշտպանէին աւազանը:

Այդ աստիճանաւոր ճամբէն, որ, Տիրուսի անցքով, Տաճարէն Սէլուֆամ կը տանէր, մարդ մը, աչքերը կաւով ծեփուած, կ'իջնէր խարխափելով ու ամէն քայլափոխին զաւագանին ծայրովը գետինը կը դնէր: Անիկա ի ծնէ կոյնը էր, այն մարդը՝ որ միշտ Տաճարին մէջ նստած կը մնար և մարացիկ էր: Ան կը քայլէր միշտ, կարծես ներքին փափաքէ մը մղուած . . . : Կը հասնէր ջրմուղի բերանը, կը ծոկ ու արով աչքերը կը լուար. և անա՛, որ նրա՛ք, երբ օտարի կ'ելլէր, աչքերը բացուած էին . . . : Այն մարդը, որ կաւով ծեփուած էր աչքերը և Յիսուս կը կոչուէր, բոսած էր. «Գնա՛ Սելուֆամի աւազանը ու յուսացուէ՛»: Եւ ինք կուգար, կը Լուսացուէր ու կը բժշկուէր: Այն՛, բացուած էին ոչ միայն մարմինին՝ այլ նաև հոգիին աչքերը, ու համարձակ կը յայտարարէր Փարիսեցիներին՝ թէ Յիսուս մարգարէ մը միայն կրնար ըլլալ, զրկուած Աստուծոյ կողմէ, որ այսպէս կը բանար ի ծնէ կոյրի մը աչքերը. «Եթէ Ան Աստուծմէ շրջաբ, կ'ըսէր. չէր կրնար այդ բանը ընել»: Որքան հոգիով կոյրի, աւագ, պէտք ունին իրենց Սելուֆամին. . . :

Սելուֆամէն ինչնէր քանի մը հարիւր մէղրը զէպ հարաւ, անցնելով մշակուած բանջարանոցներէ, երբեմն «Թագաւորաց պարտէզներէն», որ գեղեցկութիւն մը կ'ընծային կեղրոնի այդ մասին: Մշակութեան սահմանը կը հասնի մինչև ստորտը անշուք շէնքի մը, որ կը գրաւէ հեղեղատին կեղրոնը: Այդ շէնքը Պիւ Ե-

յուսմ է, Յորայ հորը, խոսական ջրհոր մը ամբա-
 շէն, ստորտար ժայռի մը, ուրիկ ջուրը կը ժայթ-
 քէ 50 մէկը ցածէն: Քանանացիներն ու շրեա-
 ները այդ հորը կ'անուանէին Ռոփզի, զոր սմանք
 կը թարգմանեն Քաշտիկնու կամ Անցորդներու
 աղբիւր և ուրիշներ՝ թափիչի աղբիւր: Էն Սո-
 շայի կամ Արեգական աղբիւրին ու Նեփթուայի
 ջուրերուն հետ Ռոփզի- կը կազմէր այն նըշա-
 նագիւրը, որ կը բաժնէր Յուզայի սահմանը հա-
 րաւէն և Բենիամինիներ՝ հիսթաւն: Հաս էր որ,
 Արիստոյմի ազատամբուման ժամանակ, Դա-
 սիթի լրտեսները քաղաքին յուրիւր հաւաքեցին
 ջրկիրներէ ու շաղկիտա կիներէ:

Պիր Էլյուզ չի ցամաքի բնաւ և ձմեռը հե-
 ղեղանման ու երկարատեւ անձրևներէ ետք ջու-
 րը կը բարձրանայ յորդեւու սաստիճան ու կը ձե-
 ւացնէ մտակ մը, որ կրնայ 8 կէ մինչև 15 օր տե-
 ւելի: Եւ այն ատեն նոր բանջարանոցներ կը կազ-
 մուին ձորին մէջ: Յորայ հորը Էլյուզ է. . . մե՛ծ
 աւետիտ քաղաքին համար: Սոք բացուելուն պէս
 երուսաղէմի բնակիչները տեւական խրախճանք
 մը կը կատարեն Պիր Էլյուզի բոլորտիքը:

Թերես գարնանային այս գեղեցիկ օրե-
 րէն մէկն էր, որ Դասիթի անդրանիկ որդին՝ Ա-
 զոնիս իր կուսակիցները զուստից Ռոփզի
 ջուրէ և խնձոյք մը տուաւ անոնց, մինչ ինք
 թագաւոր կը հռչակուէր նոյն պահուն: Երբ սօ-
 նը ողեւորութեան զագաթնակէտին հասած էր
 ու հաւատարմիները կ'աղագայէին, «կեցցէ՛ ար-
 քայ Ազոնիս», ուրիշ աղագակ մըն ալ կը հաս-
 նէր հիսթայային կողմէն, հոյի այն շերտէն, ուր
 կ'զուտուէր Գինձի աղբիւրը, աղագակը ամբողջ
 ժողովուրդի մը. «կեցցէ՛ արքայ Սոդոմն»: Բե-
 րաբի որդին էր, զոր, ծերացած Դասիթի հա-
 ւատութեամբ, Սոդոմի և Նաթան՝ վկայութեան
 խորանէն բերուած օժտութեան իւզով թագաւոր
 օժտած էին Գինձի մէջ: Սոդոմն, արքայական
 ջորին հեծած, թագաւորի պահակազօրքին ու-
 ղեկցութեամբ, կը բարձրանար Ռիպի գառի-
 վերէն զէպի քաղաքն ու պայտար և կը բազ-
 մէր իր հօր Դասիթի մթտին վրայ: Եզլերա-
 փոզիկը կը հնչէին և ժողովուրդը պատանի թա-
 գաւորը կ'ողջունէր հազար անգամ կրկնուած ա-
 զագակներով. «կեցցէ՛ արքայ Սոդոմն»: Այս
 բաւական էր խանդարելու Ռոփզիի խնձոյքը և
 ցրուելու Ազոնայի բազմականները: Չարտուած
 թեկնածուն կը պարտաստուէր իմաստուն ու եր-
 շանիկ եղբոր ներողամտութեանը ազատանիլ:

Գերութենէն առաջ, հաւանաբար, Ռոփզի-
 լի մէջ պահուեցաւ Տանարի նախրական հուրը: Գե-
 րութենէն զարձն ալ, կը կարծուի թէ քա-
 հանաները նորէն այն տեղէն առին ազմուտ ջու-
 րը, որով նեփթա հրամայեց թրջիլ պատարագի
 վայան ու զհօր, ինչպէս կրէմն բրած էր Եզիս
 կարմնողոր վրայ՝ Բանազի քուրմերուն զմայ,
 ինչպէս այն ատեն՝ հիմայ ալ սրբաբար հուրը
 զուրս ժայթքեց և այն ժամանակէն Ռոփզի
 հորը նեփթա կամ Սերուրիս կոչուեցաւ:

Երուսաղէմ ուրիշ հրաշագործ ջուրեր ալ

ունէր, ինչպէս՝ Բեթնեղզայի կամ աւելի հիշչ՝
 Բեղեղայի աւաղանը, Աշխարաց դրան մաս, Տա-
 ճարի հրապարակին հիսթախողորն: Ետրաթ՝ որ
 մը Յիսուս անոր սրահներուն մէջ բժշկեց 58
 տարուան անզամալոյժը, որ չունէր մէկը գինք
 աւաղանը ձգող՝ ջուրերու յուզուած ժամանակ:

Այսու հանգիստ երուսաղէմ զուրկ էր կեն-
 զանի ջուրէ ու անոր կարօտը կը քաշէր: Իրիկ
 իրական աղբիւր ունէր միայն Գինձիի աղբ: Այդ
 պատճառաւ միսթական տեսանողները ջուր կ'ը-
 րազէին յաճախ և զայն ստուումային օրնու-
 թիւն մը կը համարէին: Երեմիայի մէջ Ենոփա
 ինքզինք կ'անուանէր «Աղբիւր ջրայ կենդա-
 նայ» և ժողովուրդը, սակայն, կը լքէր այդ աղ-
 բիւրը ու փոխարէն կը փորէր «գուրս ծակոտ»
 որք ոչ կարեցին ունել ջուր: «Սը պիտի գայ,
 բաւ Ետայից, որ երուսաղէմ, ինչպէս և ամբողջ
 աշխարհ, իր ծարաւը պիտի անցընէ փրկու-
 թեան աղբիւրներէ: Աղբիւր մը պիտի բացուի,
 կ'ընէ Չոքարիս, Դասիթի տան և երուսաղէմի
 բնակիչներուն համար ու պիտի լուայ անոնց
 մեղքերն ու կեղտերը: Յովի կը տեսնէ այդ Աղ-
 բիւրը, որ Ենոփայի տունէն կ'լլելով, Աքատա-
 ներու ձորը կ'ոտոզէ: Եղեկիս, աւելի իրապաշա,
 կը տեսնէ այդ Աղբիւրը, որ կը ցայտէ Տանարի
 աջակողմեան ստորտուն ու արագօրէն մեծնա-
 լով՝ անանցանելի հեղեղի մը կը փոխուի ու կը
 թափի Մոտեալ ձորը, մաքրելու համար անոր
 ջուրը և կենքը ու քիզմատուրութիւն ամենիւ
 համար հնն:

Սը մը Յիսուս, շրջապատուած ժողովուր-
 զէն, կեցած էր այս միեւնոյն Տանարին մէջ,
 ուր հնչեցուց իր ամենէն համարձակ խօսքերէն
 մէկը: Տագաւարահարաց տօնի վերջին օրն էր,
 ամենէն հանդիսաւորը, որուն շրեաները նախ-
 րեթաց օրերէն աւելի կարեւորութիւն կ'ընծա-
 յէին: Այդ օր ուսնիթի հիւզերի մեծին՝ թափօ-
 ներ կազմած կը շրջէին ու կ'արտասանէին մաս-
 նաւոր աղօթքներ, ստոր համար կը կոչուէր Սի-
 սաննայի օրս: Ինչպէս նախընթաց օրերուն՝ այդ
 օրն ալ քահանայ մը, անշուշտ աւելի հանդիսաւո-
 րութեամբ, զացած էր Սեւոփամէն ջուր բերելու
 կոնքի մը մէջ, կամ բառ անանց՝ սոկիէ երջիւրի
 մը մէջ, և զարձած էր ու Հալլէլ երգելով սրբու-
 կած էր Չոհագործութեան սեղանին վրայ: Հա-
 ւանաբար այդ միջոցին էր՝ որ Յիսուս աղագա-
 կեց. «Ս'ի որ ծարաւ է՝ թող ինձի՛ գայ ու խր-
 մէ: Եւ աւելցուց. «Ս'ի որ հաւատայ ինձի,
 ինչպէս Գիրքը կ'ընէ, կենդանի ջուրի գետեր
 պիտի բոխին անոր արօմայնէն»: Այս կ'ըսէր, կը
 յարէ Յովաննէս, Հոգիին համար, զոր պիտի բն-
 զունէին Անոր հաւատացողները: Այո՛, ինքն իսկ
 էր աստուածային կեանքի Աղբիւրը, զոր հասե-
 ցուց իւր խօսքին հետ Տանարին մէջ, իւր ար-
 եան հետ՝ Գողգոթայի վրայ, Սուրբ Հոգիին մի-
 ջոցա՝ վերնատան մէջ: Որքան ատեն օր երու-
 սաղէմ պահէ իր մէջ Տանարը, Գողգոթան ու
 վերնատունը, երուսաղէմ, որ այնքան կարօտ է
 նրաթական ջուրի, պիտի մնայ աշխարհի համար

կեանքի ազդեցութիւնը եւ ձշմարտութեան ծարաւի հոգիները հոն պիտի երթան՝ յազգեցնելու իրենց ծարաւը:

ՅՈՒԳԱՅԻ ՀՈՐԵՐՆ ՈՒ ԱԳՐԻՐՆԵՐԸ

«Ենձոյան» քու Ատուէւած զ ընդ սխալ տանի բարի երկիր մը, բայց էր Մոսկու իր ժողովուրդին, երկիր մը հովիտներու եւ ագրիւրներու եւ ստորերկրեայ շուքերու, որոնք կը հասնէ ծորերու մէջ ու լեռներու վրայ: Այս խորքերը ճշմարիտ էին քանակի երկրին համար, համեմատելով մեծ ու անասոր այն անապատին նուա, ուրկէ այնինչ դուրս կ'ելլէին իտրաքիւղացիք: Իտրաքիւրները, սակայն, այն է՝ որ Աւետանց երկրի հարաւային այս մասը: Յուզան, չուրի կողմէն նուազ հարուստ էր քան կեղքոնեական եւ հիւսիսային մասերը:

Այն պահուն կը իտրաքիւր կը մտնէր քանանի երկիրը, իր այս կողմերու ջրային հազուադիւրս կեանքը վաղուց արդէն մտած էին Պատմութեան մէջ: Բերաբեր կը պահէր սակաւաին Արրանի միտքով ջրհորը ու Արիմիւրի հետ կը շարժ զաշխարհի յիշատակը: Իստակի իր անուներ կապած էր Գերարայի ու Բերաբերի մէջ վտրի տուած բազմաթիւ հորերուն, զորս հարկադրուեցաւ պաշտպանել քանակային հովիտներուն զէմի ֆերրուն, Ատուէւոյ բարեկամին քաղաքը, էլ իսկիւ կը պահէ տակաւին Արրանի գերեզմանը: Ան կը պահէ նաեւ «Մամբրէի կաղնիին մօտ այն վայրը, ուր Հուստոսոյ Հայր ընդունեց երեք հրեշտակներու այցելութիւնը: Կաղնին, որուն շուրջն սակ Արրանի հրաբուխից հիւրերը, «Չոմառնի» ընդ ծառուս, գտաւցած է այլեւս չորր, սակայն, հոն է միշտ ու կարծես կը լսուի տակաւին նահապետ ին խօսքը: «Առցի սակաւ մի ջուր եւ լուսապնէ գոտս ձեր»:

Տար դար ետք այդ միւսնային հորին կեղերք ուրիշ սեփարան մը կը պարզուէր, սեփարան մը՝ որ երեսուն կը բերէր Գաւթի մէջ հողին: Բեման Բերաբերացիի երկու սրգիները, Ռէքար եւ Բանա, զուսճանութեանը սպաննած էին Յերուսաղէմ՝ Սուսուզի սրգին, սպանելու պատուարութեամբ իրենց տէրը իւր սխիւքով մրցակցին ձեռքէն: Գաւթի, զայրացած իր ծառաներուն այս անարժան մասնութեան վրայ, կախել տուաւ զաւսճան կորստիները «ի վերայ ջրբերդին ի ֆերրուն»:

Փերրուն—Երուսաղէմ ճանապարհը կը պահէ ջուրերու բաժանման գիծը՝ հանելի բազմաթիւ ագրիւրներով: Այն Տրու, որուն մօտ Յուզա Մա կարէ 10,000 մարդով պարսութեան մասնակց 11-սխալի 65,000 զինուորները: Յիշատակելի է Այն Հանկա կամ Փիլիպոսի ագրիւրը, ուր Փիլիպոս մկրտեց Եթովպոյցի թագուհիի ներքինին: Այն Արուայ կամ Եղիշերենիի ագրիւր, Այն Սալեն կամ Կնքիւլ ագրիւր, Այն Արամ եւ այլն. ստանց ջուրերը յատկացուած են Երուսաղէմի գործածութեան: Այս ագրիւրները Երուսաղէմ տանելու

համար շինուած նախկին աղուզաները կը շէշեցրնեն Պանտաջի Պիլատոսի Հնորճաղբուրները: Երուսաղէմի կառավարիչը կամ զատուարը այս ձեռնարկին յատկացուած էր Տանարին կառն նուէրներու մէկ մասը: Հրեաները այս առթիւ ամբաստանեցին զայն Տիրերիտի առջեւ ու Պիլատոս կա կանչուեցաւ ու արտօրուեցաւ Գաղղիա:

Գաւթի հորեր, Պար Տալուր, կոչուածնէրը հասարակ ջրամբարներ են, որ կը գտնուին Բեթղեմի մուտքին վրայ: Երուսաղէմի զարուստնէ «Ս» արուցանէր ինձ ջուր ի ջրհորոյն Բեթղեմի որ առ զբանն է», կ'ըսէր Գաւթի տանջուած բուսն ծարաւ մը, զոր կը զգայ մարդ ամբան հունճքերու կառնակին: Գաւթի յանդուգն պայքար մը կը մղէր այն ատեն Փրոզոտայիներու զէմ, որոնք բանակած էին Ռափայից հովիտին մէջ ու կը տիրէին Բեթղեմի մի, մինչ ինք պահուրած էր Ողորտոյ քաղաքին մէջ: Իր քաջերէն երեքը ընդ առաջ երթալով իւր ըզմանքին, կը ճեղքեն թշնամիի բանակը եւ վաճառուած ջուրը, հայրենի քաղաքին ջուրը, կը հաննեն Բեթղեմի ջրհորին ու կը մատուցանեն իրենց պետին: «Գաւթի ինձ, Տէր, ընել այդ բանը, կը գոչէ Գաւթի, չէ՞ որ այս ջուրը սրբունն է անոնց, որ զայցին բերելու իրենց կեանքին վասնդով»: Եւ շիմեց ու Ենձոյանի ձօնեց ջուրը: Գեղեցիկ արարք, արձանի՛ թէ՛ քաջերուն, թէ՛ իրենց տիրոջ:

Գործնայ շատ հին հոր մը, բայց իրակաւին մէջ ջրամբար մը, առ «Մոգերու հոր» կոչուածը, որուն կը հանդիպին Երուսաղէմի ու Բեթղեմի կէս ճամբուն վրայ: Այստեղ էր որ վերտան մտերուն երեցաւ նորանշան Ատարք ու առաջնորդեց պիւրեց նորանին Մատուկին մօտ: Արարացած յունական անուներ, Պար էլ Փարիսան, կը նշանակէ Հանդատեան հոր: Ասոր մօտիկ Զ. զարն կը բարձրանայ Փարիսանի կամ Հանդատեան վայրը, որ կը շէշեցնէ վերջին հանդրուածը Մարիամի եւ Յոսիւֆի՛ իրենց Բեթղեմի ճանակէն ստաջ:

(Ճարտնակելի) Հայտնայ
Մ. Ե. Ն.



Աւետարանի իսկաբեր կազմուած է. Արուսայի վեր մտ է, վիտեղի մէջ նոյնիներ — բայց երբ իյնան լուստարուած մտազոյ մէջ, պարզակներու ու կ'ազնն մեծ բլայ, արդարեւ՝ որ կ'ազնն սուրբ ըլլալ, մեղատներու՝ որ բարիքի մէջ կը վիստէն այն երջանկաբար զոր ի զոր վիստեցին շարին մէջ, այն ատեն այն խոսքեր արժան կը ձգեն, կ'արմատան խորութեան մէջ, կ'արմատեն պատկեր ու բոլորցներ, կը ժողովին ողիպներով եւ նախկերով եւ կը ջոզանան ամառուան մը մէջ, որուն երբէ պիտի շնտնին ստուներու վիտրիկները: ՅՈՒՀԱՅԻՆԻՍ ՊԱՊԻՆԻ